

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ


1932 - Փետրուար - թիւ 2

	էջ
Փիշիկեսն Հ. Եղիս. — Վարդանանց յիշաւակը - կրօնիք և հայրենիքի սրբազն ներշնչում	49
ԲԱՆԱՄԻՐԱԿԱՆ	
ՆՈՀԱՊԵՏԵԱՆ Հ. Գ. — Քրիստոնէական ճարտարակեռութիւն (պատմական հետազոտութիւններ)	52
ՔԻՒՐԵՏԵԱՆ Յ. — Որդան (կարմիր) կամ Կիրմիզ	62
ԹՈՐՈՈՄԵԱՆ ՏՈՅԹ. Վ. — Հայ բժշկական արձանագրաքանութիւն	68
ԳՐԱԿԱՆ	
ՔԱԶԱՐԵԱՅ ՀՐԱԶ. — Ազօթք. Անոր' որ Առողուած մը ծնաւ	71
Գ. Ի. — Հօր օրհնէնքը	72
ԹՈՄՈՅԱՆ Հ. ԹՈՎԼԻՍ. — Հին յուշառեարի մը էջերէն	73
ԵՐԵՄԵԱՆ Հ. Ա. — Ամբառ Բիւրսա	74
ՓԻՇԻԿԵՍՆ Հ. Եղիս. — Ո. Արքերեան (մահական տարելիցին առիթով)	75
ԳՐԱԽՈՍԱԿԱՆ	
ՔԻՒՐԵՏԵԱՆ Յ. — «Հայկարան» Պարբերագիրք գէորգ Մէտրոպոլիտ	81
ՍՈՅԹՈՒՆԻ Հ. ԳՐԻԳՈՐ. — Արաբերէն ձեռագրաց ցանկ մը	96
ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ	
ՄՈՒԹՈՅԱՆ Զ.ԱՐԵՎ. — Գեղարուեստի կողմանութիւն	82
ՕՐՈՒԱՆ ՃԱՐՑԵՐ	
ԴԱԿԵՒԹԵԱՆ Յ. — Համաշխարհային տնտեսական տագան առաջարկ	90
Խոր. — Զարգացման Հայ կին. (Առ Խըմ. բարգութիւն «Հայ կին»)	92
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ	
Փ. Հ. Եղիս. — Թատերական ներկայացումներ Միթմաթարեան վարժարաններուն մէջ	93
ՏՈՊՈՅԱՆ Յ. — » » ի Փարիզ	94
» — Արքերեանի ուսումնամիտութիւնը Լորո Փայրինի և Ա. Պաղարու մասին	94
» — Հ. Փուտապարի բանախօսութիւնը (Մ. Վրժինի մէջ)	95
» — Փարիզի Հայ Ուս. Միտման երաժշտական երեկոյթը	95

SOMMAIRE

1932 - Février - numéro 2

	p.
Paitchikian P. Elie. — La fête de St. Vartan et ses inspirations de Religion et de Patriotisme	49
PHILOLOGIE	
Nahabédian P. G. — L'Architecture des églises (recherche historique)	52
Kurdian H. — «Coccus» ou Kirmiz	62
Torkomian Doct. V. — Epigraphie médiévale arménienne	68
LITTÉRATURE	
Katcharentz H. — Prière ... à la Mère de Dieu (poésie)	71
G. I. — La bénédiction paternelle (poésie)	72
Tomadjian P. T. — Quelques pages de notes vieilles	73
Erémian P. S. — Sempad Purad.	74
Paitchikian P. Elie. — R. Orpérian	75
RECENSIONS	
Kurdian H. — «Haïgaran» périodique de K. Mesrop	81
Sarkissian P. G. — Le Catalogue des manuscrits arabes du R. P. Sbath	96
BEAUX ARTS	
Moutafian Zareh. — Formation de l'Art. (Renaissance italienne)	82
ACTUALITÉS	
Davidian A. — La crise économique mondiale	90
Réd. — A la Réd. de «Haï Guine»	92
ECHOS d'ARMÉNIE	
P. P. E. — Représentations théâtrales dans les Collèges des PP. Mékhitharistes à Venise	93
Dobadjian H. — » » à Sèvres	94
» — Une étude d'Orperian autour Lord Byron et le Couvent de St. Lazare	94
» — Un discours du P. Poidebare dans le Collège S. - Moorat (à Sèvres)	95
» — La soirée musicale de l'Union des Etudiants arméniens de Paris	95



ՀԱՆԴԻՍԱՐԱԾ

ԲԱՆԱՄԻՐԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԳԻՏԱԿԱՆ - ԲԱՐՈԱԿԱՆ

* * * 1843-1932 *

ՓԵՏՐՈՒԱՐ

ԹԻՒ 2

ՀԱՅ. Դ. Ա-ԶԵԽ-Ա-ԶԵԽ

Վ.ՆԵԵՏԻԿ Ս. Դ.ԶԵԽ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՀԱՅ ԲԱՆԱՄԻՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔ

ԿՐՈՆՔԻ ԵՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄՐԲԱՉԱՆ ՆԵՐՉՆՉՈՒՄ

Ակելի քան մեր այրեացաւեր հայրենիքի բուքն ու բորանը, այսօր վտարանդի եւ հալածական մեր սրտերը կը խարշատէ սառնամնիք մը՝ որ անուն չունի, այնքան դառն է ու դժնէ, այնքան սեւ ու մահաբոյր:

Բայց Նախախնամութիւնը Եկեղեցւոյ խնկեալ ու պաշտելի յիշատակներուն մէջէն, որպէս բալասան մեր վէրքերուն՝ կը ներկայացնէ մեզի սրբագոյնը հայրենաւանդ տօներուն. եւ նոն նուր եւ սէր' լավիլզող բոցերով կը սաւառնին շուշանակի եւ կը տարածուն աշխարհիս չորս հողմերուն թեւերով . . . : Ի՞նչ երանութիւն այդ ամենածախ բոցերու լեզուներուն հարակի ըլլալ վառիւ ողջակիզմով, ինչպէս օր մը Պետոնդ ու Վարդան, ինչպէս ամբողջ գումարտակները մեր արի ու բարի զօրականներուն Տղմուտի ափին, Աւարայրի ծաղիկներուն գիրկը, մարմններն արեան ծովի մէջ ծփուն, եւ նոգներն անմահութեան լցուրով եւ հեշտանքով գինովցած:

Հայկակ, աստուածային ողբերգութիւնը մ'է այդ, որուն քով հելլէն համեմարի վէպերը կ'աղօտանան, կը տժգունին. ու աղու մեղու Եղիշէն իր աստուածային Էջերուն մէն մի տառը դրոշմելու համար, Վարդանի եւ Պետոնդի արեան մէջ թաթախած է իր գրիչը, տարվ մեր Եկեղեցւոյ ամէնէն հարազատ ու ամէնէն սրտայոյզ վկայաբանութիւնը, ինչպէս ամէնէն սրտառուչ քնարական քերթուածը մեր մատենագրութեան: Ու դարերու խորերէն, մեր հայրերէն ու մեր հայրերու հայրերէն ամփակ հասած է մեզի որպէս յաւիտենական, անջնջելի կտակ, ագուցուած, անբաժան Աստուածաշունչ գրքերու կողքին. այնքան մէծ է, այնքան նուիրական. քանի որ հարազատ թարգմա-

ԲԱԶԱՐ. ՓԵՏՐՈՒԱՐ 1932

4

Հումանիզմն է աստուածային սկզբունքներուն, քանի որ նաև առաջիմ գործադրութիւնը կը ներկայացնէ Քրիստոսի պատուելներուն արիւնի եւ մահուան գնով։

Ո՞ս մէկ աղք, ոչ մէկ ց'դ, քր'ատոնեայ թէ հեթանոս, այդքան խօսուն եւ հաւատաբիմ կտուկ ունի իր կրօնըն, իր հայրենիքին. այդքան գերազանց օրինակ Եկեղեցւոյ եւ հայրենեաց սիրոյն։ Եւ միթէ չնչի՞ն պարծանք է այս, ով Հայկակ. ու դուն ալ չե՞ս վառփիր, չե՞ս բորբոքիր, 1500 տարիներու քողը պատուած, վազելու, թռչելու հոն, ուր քու հայրերդ, սուրբ եւ դիւցազն, համախումբ, համամիտ, հայրենիքիդ ամէնին հեռաւոր սահմաններին հաւաքուած են, արթշիու այս նուիրական միրով զրո ունին հանդէպ իրենց Քրիստոսին, երկնիքի եւ երկրի առջև դուն ալ չե՞ս ստորագրեր իրենց հետ սրտիդ արինով քու, այս քու ալ մահավճուղ՝ հայրենիքիդ համար, սուրբ կրօնիքիդ համար, յախունական երանութեանդ համար. ահան բանսանեւը զր գծեր են անոնք.

(ՔՐԻՍՈՆ՝ ՄԵՐ ԱՍՏՈՒԹՅ, ԻՐ ՕՐԵՆՔԸ՝ ՄԵՐ ԿՈՄՔԸ). ՅԱՅՍՄ ՀԱԿԱՏՅ ՇՄԵԶ ՈՉ ՈՒ ԿԱՐԵ ԽԱՅՏԵԼ, ՈՉ ՀԱՅԵՏԱԿԲ ԵՒ ՈՉ ՄԱՐԴԻԿ, ՈՉ ՍՈՒՐ, ՈՉ ՀՈԽԻ, ՈՉ ԶՈՒՐ . . . Եթէ ՍՈՎԻՆ ՀԱԿԱՏՈՎԲ ԹՈՂՈՒՄ, ՈՉ ՅԵՐ-ԿՐԻ ՈՅԼ, ՏԵՐ ՓՈԽԱՆԱԿԵՄԲ ԲՆԴ ՔԵԶ, ԵՒ ՈՉ ՅԵՐԿԻՆ ՈՅԼ, ԱՍՏՈՒՅՆ ՓՈԽԱՆԱԿԵՄԲ ԲՆԴ ՅԱՍՈՒՄ ՔՐԻՍՈՆԻ, ՈՐ ԶԵՒՑ ԱՅԼ ԱՍՏՈՒԹՅ ԲՈՅՑ Ի ՆԵՄՆԵՒՇ: Այս Թէ (ԶԹՈՂՈՒՄ), Ի ՔԵՆ ՏԱԶՋԱՆԲ, ԵՒ Ի ՄԵՆԴ ՅՈՒԶԵՆԱՅԻՆ ԹԻՖՆՅ. ՍՈՒՐ ԳՈ ԵՒ ՊՈՐՈԽՈՅԲ ՄԵՐ. (Եղիշէ):

Ու Վարդանի ծիրանեփառ խաչքրօշը պարզած փութացին, խոյացան, խորտակեցին Պարսից գոռոզութիւնը. ուշտերնին կատարած էին. իրենց զոհը երկնքի նրանուանքն էր, Հայլենիքի վերակենդանութիւնը, Եկեղեցւոյ հաւատառութիւնը՝ Քրիստոսի հաւատքին մէջ:

Հայկակ, այսօր ալ տագնապի մէջ են Ազգ ու Հայրենիքը. Նահատակներ, Նահատակներ պէտք են անոր վերակենդանութեան. Նահատակներ եկեղեցւոյ հաւատառութեան՝ Քրիստոսի աստուածային եւ հոգեկեցոյց հաւատքին մէջ. այդ է նուիրական կոչը որ քեզի կ'ընեն մեր Նահատակները. այդ է գերագոյն եւ սրբազններշնչումը որ սուրբ սեղանէն կը համարի մեր հոգւոյն:

Բայց եղունկ, հայրենի կտակը «Զի հանապազրդ ընթեռնուցուս, լեռվ զառաքիսեացն զքաջութիւն եւ զյետս կացելոց զվատմարութիւն» մուցուած է. փոխանակ Եղիշէի, խորթ ու մոլար քնարներու ձայնն է որ կը հնչէ տարտարոսի փողումով. ու հեթանոսական Ֆիգերով՝ մեռած աստուածներու ժահահոտ պաշտօնն է որ կը ներարկուի մեր սերունդին երակներուն մէջ։ Մնահտական բագինի քրմապետը հոգեկան տեհանքներու երազանքի մը յերևրամքին ծնունդ կը պատգամէ Քրիստոսը զոր Ղեւոնդ ու Վարդան, եւ անկէ առաջ Լուսաւորիչ եւ Տրդատ, ու այսօր մենք կը հանչունդ ու կ'երկրպագենք, իբրեւ Աստուած՝ ինչպէս որ է իսկապէս, եւ ի հարկին պահանջ ենք այդ հաւատքին համար Վարդանանց հետ մեր սրիւնն ալ թափել։

Բայց ինչո՞ւ, եւ ի՞նչպէս այս աստուածուքաց յանդգնութիւնը, այս աստուածա-
սպան վարդապէտութիւնները . . . ո՞ր իրաւասութեամբ եւ ի՞նչ դիսումներով քան-
դումը նոր տաճարին զոր Լուսաւորիչ Անահտական բազիններուն վրայ կանգնեց նոր,
չնաշխարհիկ, աստուածային փայլով . . . : Մեր գրագէտները կրնան գրել, եւ պէտք են
հաշխարհիկ, աստուածային փայլով . . . : Մեր գրագէտները կրնան գրել, եւ պէտք են
հաշխարհիկ, աստուածային փայլով . . . : Մեր գրագէտները կրնան գրել, եւ պէտք են

Բայց մեր Աստուածը՝ որուն երէկ Պետոնդ ու Վարդան, այսօր մեր աչքին առջեւ մեր հայրերը երկրպագեցին ու մեռան, շատ նեռու է եւ բարձր, անհուն եւ երանութիւն, ու մեր անուանեալ գրագէտները թող չզառանցեն եւ յիմարին անարժան ու վատ ձեւերով քաշշել կտի վէպերու լսիրծ փողոցներուն մէջ, մինչեւ անգամ ծիծառը շարժելով կործանած բագիններու խնկարկուներուն:

Այսքան դատաւոր եւ խաւարար չենք անշուշտ գրագէտներու խղճիս մը ուսան-

քին, սակայն յանուն մեր Ա. Կրօնքին եւ Հայրենիքին կը բողոքենք, կը բողոքենք անոնց դէմ որ մեր սերունդին մէջ ուրացութիւն կը սերմանեն Քրիստոսի եւ Եկեղեցւոյ: Եթէ և վիճակի չեն աւանդելու առողջ խորհուրդներ ու խօսքեր, արդէն մասնիկներ են. իսկ հրապարակ հանել ապրանք մը որ վնասաբեր է՝ դաւաճանութիւն է մեր սերունդին, որուն տառապանիքն օրուան հոգեւոր ու մարմնաւոր տուայտանքին ու պայքարներուն մէջ արդէն մեծ է. եւ զրկել զանոնք յետին եւ գերագոյն նեցուկէն՝ որ հաւատքն է՝ արդէն մաս է, եւ ի սպառ կրթանում: Այս տեսակէտով մեր գրագէտները պիտի չտարբերին բնաւ ուրացող Վասակներէ ու դիւական Յազկերտէն:

Անդին գրագէտներ ալ ունինք որ աստուածաբանի հովեր առաջ, հայ եկեղեցւոյ հարազատ զաւակի նախանձայուղութեան շպարով ներելի կը համարին ուղղակի կամ անուղղակի եպերել սրբութիւններ։ Զարմանքով տեսանք Ս. Ն. Գ. ի տողերը «Արեւելք»ի մէջ, որոնք՝ կը խոստովանինք որ Աստուածածօր փառաբանութիւնը չէին. ու այդ բարեկամի, յարանտւանական անտեղի յարձակումներու մէջ, միամորթէն թէ չարամտութեամբ՝ - չենք կրնար ախտել - կը չքմերէր Քրիստոսւրաց Կեստորը, եւ կը ծիծաղէր Եփեսոսի Ս. Ջողովին, ինչպէս եւ Ս. Կիւրեղի լուսապակին վրայ, որպէս թէ դեռ երէկ Ո. Պատր առն առնաէս աստարարած ըլլար։

• • • Պապը զայն այսպէս խայտաբառու է և կ'անգիտանայ իր Եկեղեցւոյ հաւատքն ու սուրբերը կուսաւորչի զաւակ մը, դեռ կ'անգիտանայ իր Եկեղեցւոյ հաւատքն ու սուրբերը կիւրեղ իր կենդանութեան օրով իսկ սուրբի եւ Եկեղեցւոյ ախոյեանի համբաւը շահեցաւ տիեզերական Եկեղեցւոյ խամդավառ ցոյցերուն եւ դրուտիքներուն մէջ. Ասիս:

Սահմակ ու Մետքով ալ զայն որպէս սուրբ պատուացը ու առվ. զանգը՝
Փիտի յորդորենք որ բարեկամ Ա. Գ. Եւ նախնաներ հայ տաճարը մտնեն հոն տես-
նելու եւ շօշափելու մեր Հարց հաւատքով պաշտուած շնորհաբաշխ սիրուն Աստուա-
ծամայրը իր գրկին մէջ Աստուածամարդը՝ դրյշմուած քարերուն, մագաղաթին, ար-
ժաթին եւ ոսկիին վրայ, ու լսեն բեմէն խունկի եւ մեղեդիներու հոգեզմայլ խառնուր-
դին մէջ ըիւր եւ բիւր անգամ կրկնուած անունը պաշտամունքի եւ սիրոյ հառաջանք-
նելով « Փառաւորեալ եւ օրինեալ միշտ սուրբ կոյս Աստուածածին Մարիամ, Մայր
Քրիստոս »:

Վարդանանց արինը անգամ մ'ալ կը գոչ գերափոյն վարում եւ ողջակիզում մեր հաւատքի սրբազն աւանդին։ որպէս իրենք, նյոյապէս մննք, եթէ անոնց հարազատ որդիկութեան ապահովանքը կ'ուզենք վայելել, անոնց դրօ՛շն ալ պէտք է կրենք կրօնքի եւ միա ու սու գին»։

հայրենիքի պաշտպանութեան, չո՞ր « Հնդեանք ելին եւ մեզ ուսուցին »:

Եւ անշուշտ Հայ Նկեղեցին ալ, հաւատարիմ իր կոչումին, ամէն տարի, խոր ծմբան ծոցին, նորոգելով Վարդանանց արիւնի եւ յաղթութեան աստուածային յիշատակը, կը տեսչայ հայ սրտերուն մէջ բորբոքել Կրօնիք եւ Հայրենեաց սէրը, հզօր եւ հիմնական ազդակ ամէն յառաջադիմութեան, բարօրութեան եւ մեր ցեղին յաւերժութեան:

Հ. ԵՎԻԱ ՓԵԶԻԿԵԱՆ

